

Յ Ե Տ Ա Յ Ա Յ Ե Ա Ց Ք

Եղիշէ Դուրեան Պատրիարքի յիշատակին

Ձէր արդէն մեր պատանութեան անծանօթ,
Եւ սրբեմըդ, ե՛ւ պատկերըդ, ե՛ւ անունդ.
Իսկ հաննաբեղ եղբայրդ՝ մեզի սրբտա՛օտ,
Իր երգերը ամենօրեայ մեր սընունդ:

Ու երբ տեսանք ըզբեզ, փառքըդ օրէ-օր
Մեծցաւ, մեծցաւ նաեւ քու շուքն հրմայքին,
Երբ լըսեցինք բեմէն քու խօսքը հրգօր,
Ու երգերըդ օրօրեցին մեր հոգին:

Հայ լեզուն դեռ այնքա՛ն քաղցր չէր հրնչած.
Որքան հրնչեց քու շրթներուդ քընարէն.
Դեռ ոչ մէկ խօսք այնքան խորունկ չէր իջած,
Եւ արձագանգ զըսած սիրտին մեր խորէն:

Խօսքըդ կարծես զուսպ ամպրոպ էր ու որոտ,
Ջուրի մըրմունջ մերթ, գեփիւռի սօսաւիւն,
Յաւերժութեան կանչոյդ երազ ու հորհուրդ,
Իրար հիւսուած իմաստութիւն ու աւիւն:

Երգիդ մէջ՝ շունչը պարմանին հաննաբեղ,
Որ բոցի մ՛ պէս բըռընկեցաւ ու անցաւ.
Երբեմն կարծես իր պատկերներն են բիւրեղ...
Ձէ՞ որ նոյն մայրը ձեր վերեւ հակեցաւ,

Հըսկեց անփուն եւ ազօթեց ու լացաւ,
Ձեր սիրտին մէջ պարպեց իր սիրտը անբիծ.
Մէկուն վերեւ մոմի մը պէս այրեցաւ,
Միւսին՝ եղաւ յիշատակ մը լուսագիծ:

Կը տեսնեմ դեռ մերթ հասակըդ արքեմի,
Գըլուխդ հակ ծանրութեան տակ իր գանձին,
Բեռնաւորուած ծառի մը պէս մըրգեմի,
Վերեւն որուն թըռչունները կը յածին:

Տանարին մէջ դեռ ես քու շունչը կը զգամ,
«Անդիմադիր վիշտ»երն երբ հոն զիս տանին.
Խոցուած, խարուած երբ աշխարհէն չարակամ,
Հին օրերու փընտտեմ անհոգ պատանին:

Հին պարմանն որ անդարձ մեկնեք է հիմա,
Բայց կը թուի մերթ դեռ ձայնն իր կը լըսեմ.
Գիտեմ երբե՛ք պիտի ա՛լ ետ չը դառնայ,
Խենթ կարօտով սակայն իրեն կը սպասեմ:

*

Շուրջըս հիմա ցուրտ իրիկունն է իջած,
Կը մօտենամ ա՛լ Մեծ Ծովուն եզերքին,
Ուր պիտ՛ գրտնեմք բոլոր լոյսերը շիջած -
Կը լըսեմ ձայնը նորէն քու «Սըրինգ»ին:—

«Մեղք այն աչքին որ վայելեց լոյսն անոր,
«Ու կը հաւտայ անէութեան գիշերին.
«Մեղք այն խիղճին որ լըսեց ձայնն երկնաւոր,
«Ու կը պաշտէ ամայութիւնը լըռին»:

Ու կը շողայ, ձայնիդ հետ լոյս մ՛ իմ դիմաց,
Պատրա՞նք միթէ, լաւ չէ՞ կառչիլ պատրանքին,
Քան թէ սուգովի խաւարին մէջ թանձրամտ.
Անյուսութեան տանիլ թըշուառ մեր հոգին:

*

Կ'արժէ անցնիլ մէջէն Ցաւի այս Հովտին,
Հաղորդակցիլ խորախորհուրդ միտքերուն,
Փընտռել իմաստն Անհունութեան խորհուրդին,
Նայուածքը միշտ կատարներուն սեւեռուն:

Կ'արժէ անցնիլ կեանքէն, ուրկէ դուն՝ անցած,
Պահ մ'ունկընդդրել կարկաչիւնը քու խօսքին,
Մարդոց հանդէպ ու բընութեան՝ սիրտը բաց-
Նայիլ դաշտին, ծովուն, լեռան, երկինքին,

Որոնց վըրայ երբեմն նայուածքդ է բացուած -
Փընտռել երգիդ մէջ ըսփոփանք ու յագուրդ,
Լըսել նայնիսկ Մահուան վերեւ տարածուած
Ձայնը «Սրինգ»իդ իբրեւ երազ ու հորհուրդ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ